


Հ. Ե. Մ.

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԳՐԱԴՐ.

ՀԱԼԵՒ - 1919

ԱՔՍՈՐԱԿԱՆԻ ՅՈՒՅԵՐ



Ա. ԱՂԱԶԱՐԵԱՆ (Ձ)



Տար 34. Ապրիլ
1919 թ. 29. Ապրիլ

ԱՏԱՆԱ

Տպարտն «ՀԱՅ ԶՈՏՆԻ» - Թիւ 5

1919




Հ. Ե. Մ.

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԳՐԱԴՐ.

ՀԱՅԻ 1919

ՏԵՐԻ ՄԷ

ՏԵՐ - ԶՈՐԻ ՄԵԶ



1915 Յունիս 24ին հոռանք Տէր-
Զօր ։ Քառասուն և եօթը օր հետիոտն
Ճամբարդած էլինք անծանօթ սնասպատի
մէջէն։

Քաղաքէն գոյ ըստ՝ տասը վայրկեան
հեռու, եփրատի արեւելեան եզերքին
վրայ, խոնուած էլին աքորիեալ Հայե-
րու մօտ 150 վրաններ։ Ին փողցներ և
մեծ մասումք վերմակներու ճերմակ կամ
գունաւոր ծածկոյթներ էին, և փայտերու
վրայ գէպի երկինք միայն պարզուած։
և այդ պատիկ քառակուսիներուն տակ,
Յունիսի սնասպատային խիստ տոքին,
գլու խնին միայն շուքին տակ պահելով
կապէին աւելիք քան 30 ։) Զէյթունցի
հայեր։

իրիկունը ուշ տաեն մասնք քաղաք.
երեք երեխաններ և երկու չափահաս
աղջիկներ կորանցուցած էինք այդ գի-
շեր։ Իսկ վրաններէն, Կապէնցը Աստու-
րին/3 տարեկան Շուշան անուն աղջիկը
տարաւած էր պահպան Ապիտ Զովու-
շին ձեռքով։

Տրուած աեղեկութիւնները սարսուռ
մը կ'աւելցնէին մեր կոտրատած սոկորնե-
րուն մէջ։

Քաղաքին մէջ ամէն ինչ աժան էր և
առատ . առաջին առթիւ հանդիպեցայ
հացագործի միականի աշխատաւորի մը
որ երկայն փայտ մը շալակած խումբ մը
գաղթականներ կը հալածէր խանութին
առջեւէն անցած և հաց չդնած ԸԼՄ-
նուն համար։

Տասը փարոյի հաց զնեցի շարու-
նակելու համար ճամբառ։

Նորեկներու ցանկ մը ունէի պատ-
կաննեալ պաշտօնեացին կամ մարմնոյն
ներկայացնելիք . . կառավարական շէն-
քէն ներս, հասկցայ թէ սոտիկանական
հրամանատարութեան պարտէի երթալ .
կոճակներու շոշաբելով մօտեցայ գռան,
զին ու ի պէս բարեկեցի, ու երկարեցի

ձեռքիս թղթածրաբը : Կարծ , թիկնեղ
և փոքր աչքերով թխաղէմ զինւորական
մը . մէկ ակնարկով չափեց հասակս ,
խոժու նայեցաւ աչքերուս մէջ և սկսաւ
խոր ուշադրութեամբ նայիլ ցանկին
վրայ : Դիմացը , կոտրոծ աթոռի մը
վրայ կէս մը նստած էր երկայն և
թաւ պիխերով տափկան չափուչ մը .
մէկ թեւովը գրկած էր կարմիր այտերով
գիրուկ աղջիկ մը . իսկ միւս թաթը
թաղած էր սնոր հարուստ կուրծ-
քին մէջ : — բախտաւոր ես Ապիտա
րսաւ հրամ մնատարը շնական ժպիտով
մը . առորեր եկած են . . . բայց զիս պար-
տիս չմոռնալ . Շուշանը հոս ինձ թող .
շուտ ըրէ . գնո՞ւ աչքէ անցուր անգամ
մը . գիտես թէ այդ չմնպաւակ փոխա-
ները ամէն ինչ ամէնէն առաջ կը օիրեն
հոռւտալք : «Գիխուս վրայ պէյ . այսօր
իսկ քեզ կը պատրաստեմ » հարէմ մը :
Իսկ մհնք , ձեր շնորհիւ կ'արած ինք :
Բայ Ապիտ :

Վստահ բլլուսվ որ ալ մուցուեցայ
այդ տաք խոռակցութեան մէջ , կամա-
ցուկ մը հեռացայ դանէն :

Գողթականաց յանձնախումբ մըն

աւ կողմուած էր. տեղւոյն միւթէսա-
րքը Ալի Սուտ պէյ հոն չէր. և կեղ-
րնէն ալ որով հրահանգներ չկացին :
Յանձնախումբը որոշած էր բոլոր Զէյ-
թունցիները զրկել Ազգի լազիզի լեռը,
իսկ մասցեալներն ցրուել շրջակայ տ-
րութեաւ մէջ . Աշադրաւ էր ծրու-
գիրը . ա՛լ մահուան սարսուռը կզգացի :

Երկրորդ օրը Թիրնուզցի Խորխորու-
նի վարդապետը, Զէյթունցի Արթին էֆ.
Սաթճեանի հետ մոհացոծ էինք
յանձնախումբի ժողովարանին զան
առաջ, լսելու համար նար գողթի հրա-
մանը : — «Քանեքորս ժամ պայմանա-
ժամ ունիք . պատրաստեցէք քաղա-
քէն գաղթելու . ժանաւրմաներ ձեզ
պիտի առաջնորդեն ։» ընտե ժաղավա-
կաններէն մէն :

Բայց պէյ նորեկներ կան . . . մարլ-
տացի հաղիւ լսելի ձայնով մը . Եւ ահա
յանձնախումբի տանիապետ (նուֆուս
մէմաւրու) Ազտիւլ Գատիր էֆ. սրու-
պուչտուլ թրքական բառբառի կոտակի-
ուած հայհոյանքներով : Շատ հեռա-
ցանք . առանց իսկ իրարու բառ մը վո-
խունակեցու :

Նոր գաղթի լորր տարածուած էր
մեր վրաններուն մէջ . Հան էր Ապիտ
չափուշ հինգ սոտիկաններու հետ Երի-
տառարդ հարսու աղջիկներ խուզուծ է-
ին մաղերնին , եղանակներով տրիւնու-
ած դէմքի նուշը շաբարը և իհզուա-
քուրչերով փաթաթած էին գլուխնին .
և ստկայն այդ խաւորած էութեան մէջ
աչքեր կացին կայծելուող . Ապիտ կը վախ-
նար տիրող քինտինգիր վրէմէն : Աւշ
էր . յանձնախոռութիւն անդ ամսներէն . Ապ-
ակար Գառիր էֆ . , Սէրգօմսէրր և Զր-
բաթ պանդայի մաստիւրը եկած էին
մոք վրանները : Անոկինկալորէն մոնե-
ալիկ մը վրաններէն գուրս կը կանչէր
բոլոս այր մարզիկը անանց ընտանիկուն
թիւին համեմատ հացի նպաստ որոշելու
համար : Քաղցած ժողովուրդը պահ մը
ոցիւորուած էր և քանի մը վայրկեանի
մէջ խմբուած էին ուղղեալ ձորին մէջ :
Երիտասարդները երկու ժամանակա-
րու ընկերակցութեամբ որկուեցան հաց
բերելու իսկ պահ մը վերջ բոլոր այր
մարզիկը ատրուեցան որպէս թէ նորեկ
նուռակներէն դաշտականներու համար
եկած պարէնը զուրս համելու : Ան նը

զիրար զըտան կառավարական լնդարձակ բակին մէջ և գիշերը հօն մնացին:

Կէս գիշերին էր . Ապիս յաղթականի գոռող քայլերով քաղաք կը վերտպանար . եռեւէն կը քալէին Յ հայուհիներ . արաշական մշշլոհը վլուխնուն: և անհոնց կը հեռաւէին երեք զինակիր սատիկաններ :

Յաջորդ օրը գտղթը յիտաձգուած էր . ամէն հայ պարտ էր ունենալ յանձնախումբէն (վէսիգա) մը քաղաքին մէջ բնտկութիւն ունենալու հոգոր:

Օրինտկան ծախքերու հոմար 11 30 սկի վճարելով ստացոյ վէսիգաս :

* * *

Նոյն տարւոյ Օգոստոս 14ին Ռէուիլ Արնի ձումբա՛ Տէր Զօր բերուած էին ըստ Մաստինի միւթէուրըֆին մէկ պաշտօնական գրութեան 1730 Խարքերդցի կին և աղջիկներ . որտեղ մէջ չորս պզմիլ աղայք գտնուեցոն: Քաղաքին դարս Եփրատի արեւմտեան եղերքին վրայ անպաշտպան ձգուած էին այդ գիշեր: Յոշորդ օրը , կէսօրին էր . մարելու չորի տաք , կիզիչ հով մը կը խանձէր դէմ-

քերնիս, երբ վերջապէս արտօնուած էի
թութք գրագիրի մը հետ և փոլիսի մը
ընկերակցութեամբ անցնիլ նաւակէ մեծ
կամուրջը, սղատրաստելու համար անսնց
մէկ ցանկը : Մեզ կընկերանացին տեղա-
յի քրիստոնեաներէ ձորճ Առգգեր և
ուրիշներ հին զգեստներու քանի մը
ծրաբներ զրկած : Ոչ մէկ ձոյն կամ
շարժում . տմէնքն ալ գիտկացած էին
կրսկ աւագագաշտին վրայ . ոտքի
մեղմ հարուածով կը փորձէինք գիտնալ
մեռեալներն ու ողջերը, ապրողները պուտ
մը ջուր կուղէին և արգէն ջուրի ան-
հուն պապակով շատեր զրկուած էին
Եփրատի պղտոր ալիքներուն հետ :

Ոչ մէկ գոյք ունէին . մերկ էին ա-
նոնք աղամային մերկութեամբ . կուռ,
տաղաղնուած, փոշուր ու մրոտ սեւ մա-
զերու տակ խաւարած էր հայուհիի կոյս
դիմուգիծը . և միայն երկու սոկրային
խոր փառերու մէջ կը պըլսըլոյին մա-
րերու մօռ զոյգ կոյծեր . խանծած ու
կմախքացած իրաննին ցոյց կուտար թէ
շատ կանուխէն դատապարտուած էին
այդ վիճակին : Հազիւ կրցի հասկնալ թէ
Կորբերդ-Մէզրէցիներ էին մեծ մասով .

և թէ երեք ամիսներէ ի վեր ճամբարդած
էին անդմատկ անապատներու մէջէն։ Ճար-
ճի Սուզգիար կաշխատէր լաթի կառօղլ
մը ծածկել անոնց մերկաթիւնը։ իսկ
մենք արձանագրած էինք ՖՀՀ ապրող և
23 մհանեալ այդչափը միայն հասած էր
Տէր-Զօր։ Յաջորդ օրը անոնց թափորք
կանցնէր շուկայի երկայն սլազմայէն
գէպի արեւմուտք, քառորդ ժամ՝ հե-
ռու Սալիհիէ բառած բլուրը, ուր
հինէն շինուած կարդ մը անկատար տու-
ներու փլատակ սլատեր կը բարձրա-
նան։ Նոյն ամսուն շարունակաբար կը
բերուէին Տիգրանակերտէն, Սվագէն,
Քղիէն, Թոգատէն, Ամասիաէն, Սամս-
նէն, Էրզրումէն, Պիթլիուէն և Հայու-
տանի բոլոր գիւղերէն միայն կին ու-
աղջիկ տքսորտականներ միհւնոյն վիճա-
կին դատապարտուած։ Կանցնէին քաղա-
քի կեղրոնէն։ մողերնին հոգին տուած
կը քալէին համբախորսխտ, հազիւ ար-
գահատանքի լուրջ ակնարկ մը ձգելավ
գիտող բազմութեան վրայ՝ որոնք տուն
և ընտանիք ունին . . .։ Ամէնքն ու կեր-
թային Սալիհիէ, հոն սեւ հազակայտ-
ուու տակ զիբորդ գրկելու Հայուտան

մը հետու Հոյաստանէն . Ուխտատեղի
մը ապօգայ ապրողներուն :

* * *

Օգոստոս 22ին , Կիբակի առաօտ
մը շատ կանուխ , եօթը կալանաւորներ
մերկ ու բոկոտն իրարու շղթայուած կը
քալէին չորս հեծեալ ոստիկաններու
առջեւէն : Գլուխնին մերկ , երկար մա-
զերը խոռնուած թու սորուքի հետ .
ոտքերնին քուրջերով փաթաթած .
կոնցնէին լոյն պողոտայէն գէպի
կառավարատուն , իւրաքանչիւր հար-
ուածին մինչև գետին կըելով : Ծանօթ-
ներ կը թուին ակնարկեցի քովի ընկե-
րոջո . ոյո՝ Մարաշի ըանտարկեալներն
են պատասխաննեց հազիւ ինձ լսելի ձայ-
նով մը , ամենքն ոլ ծանօթ բարեկամ-
ներ էին . անմոց հետո էր Զէլթունի ու-
ռաջնորդ Տ. Յովհ. Շ. Վրդ. Գարանֆիլ-
եանը . շատ մօտէն ծանօթ կրօնական
մը . նոյնպէս մերկ ու բոսլիկ , մօրուքը
կեղտատ թաշկինակով մը ծրաբած , կը
քոլէր նոյն շղթան քաշելով : Նոյն օրը
կէսօրին հան տեսայ զիրենք . ծանօթ

(Կարտիսնին) ձեռքը քանի մը դրուց սահեցնելով մօտեցայ երկաթեայ վանդակի մը նեզ ճաղերուն, մատներուս ծայրով հաղիւ սեղմեցի այդ սառած ձեռքերը : Քանի մը քայլ հեռուն կանգնած էր վարդապետը . տեսաւ դիս . ոչ մէկ բաւ կամ ակնարկ . մօրուքին վրայ արձունքի քանի մը կաթիթերուն սահիլը զգաց, շոյեց մօրուքը և հեռացաւ : Քանի մը թուրքերէն բառեր ևս Տաճատին հետ և արդէն զինակիր պահապահը կը քաշէր թեւէս :

* * *

Այդ օրերուն Ալի-Առատ Պէյ Ռէսիւլ-Այնի ճամբով Հալէպէն կը վերտագունար Տէր-Զօր : Բէս-իւլ-Այն տեսած էր Պաղտատէն աքսորուած կարգ մը Քրիստոնեայ երիտասարդները մօրուց մէջ կային Պաղտատի Անգլիական Դիսպանի Ա. թարգման Ներսէսիան էֆէնուի, Տօդ, Յակոբ Յակոբիան և երեք հետազրուկան պաշտօնեայներ . Ալի-Առատ պէյ զանը Տէր-Զօր կը բերէր : Նոյն այդ օրերուն նոյնպէս Տէր-Զօր բերուած էր Պէտէն Պ. Լեւոն Շաշհան, ընիկ Պալուեցի .

«Անատօլու. Երմէնի Թոքալարընըն Սի-
լոհ Միթէահիւախ» ամրագանազրափ:
Ներսէսեան Էֆէնաի Ալի-Սուատ պէցին
հետ մօտիկ տ'առակցութիւններ կունե-
նար. և արգիւնքը խիստ գոտհատեցի
էր. Ալի-Սուատ պէցի անուշը մասնա-
ւոր յարգանքով պարտինը յիշել մեր
յուշերուն մէջ : Լեռն Էֆէնոի Շաշեան
բարեսիրտ և Ճէնուրոմէն երիտասարդ
մըն էր. մասնաւոր նկատումներով վար-
ձած էր Քաղը չսպասուիւն ուսր-
ակցը և միշտ ուշիմ և լարուած ականչ
ունէր քաղաքային անցուդարձերուն :

Ալի-Սուատ պէց մարդասիրական զգու-
ցումներով առգարուած հազուագիւտ
թուրք մէն էր. ամին կորդի ակագական
զիտուգութեանց տեղի շտալու հաւ-
ճար մաս առ մաս Հայ զողթականները
կը տեղաւորէր մօտիկ և բնակելի զիւ-
գերուն մէջ . իր ներկայութեան ամեն-
ինչ կը քողէր ինպաստ առքագիրներուն
և բնդհանուրի հաւանաւթեամբ ։
Թայց Ալի-Սուատ պէց կրկին կը մեկնէր,
և լէպ և յանձնախումբոր կը իլին զործի
կոկոկը :

Հայ գաղթականութիւնը սկսած էր
հասնիլ Այնթապէն, Մարտէն, Հաճը-
նէն, Տէօրթեօլէն, Առանայէն, Տար-
ոսն Մէրտինէն, Գանեաէն, Առաբազ-
րէն, Իդմիթէն, Պրուսայէն, Ռօտոսթոյէն
և այլ բոլոր հայտքնակ քաղաքներէն։
Յանձնախումբը լիովօր պաշտօնեայ նը-
շանակած էր մի ուսն Սահո էֆ. եր-
կայնահասուկ, կտարցա աչքերով նիհա-
րակազմ հրէշ մը, սրոն անունը միշտ
սարսափով մը պիտի յիշէ զինքը
ձանչցող ամէն տօրտղիր։ Կաշտոակեր
էր լինչու ամէն թուրք ուաշտօնեայ։
իսկ տրիտնքը ուելի քան գաղտնային
էր։ Առաւօտ մը հրապարակաւ կը ծե-
ծէր Մեծ Նոր գիւղցի Տիգրոն սնուն
երիտասարդ մը որուն կինը ուզուծ էր
այդ գիշեռու ան համար և առեայն այդ-
երիտասարդը կրցած էր իր պատիւր
պաշտպանել։ Մեծ թիւով կոյս աղջիկ-
ներ լլկելէ զերջ գետը կը նետէր։

Ակած էր անխնայ գաղթը Տէր-
Զօրէն գէտի անտպատ առանց փո-
խադրութեան միջոցի։ Գաղթա-
կանութիւնը ձամբայ կը հանուէր մին-
չեւ Անէ և Մուռու անտպատը կը հո-

տէր հետզհետէ հայ զիակիներով : Անար-
գանքն ու արհամարհանքը լնդհանուր
երեւոյթ մը եղած էր քաղաքին մէջ .
ամէն շուկայ գացող հայուն համար ծես-
ծը , թու քն ու անարգանքը անխռուս-
փելի էր : Ամէն տարիքի և երեւոյթի
հայեր խուսը խումբ կը տարուէին տու-
ներու մէջ տշխատանելու մինչեւ իրիկան ,
առանց վարձատրու թեան և կերտիորի :
Աւելի քան դիրիներու անտանելի կեան .
քը մեզ վիճակուած էր , զոր պարու է-
ինք տանիլ լուս ու յամա :

* * *

Զմրան ամիսները սկսուծ էին . հաս-
նող գաղթականութիւնը բացօգեայ և
անպաշտպան կը ձգուէր քաղաքէն
զուրո , արեւմտեսն զետեզրին մրայ որ
նաւակեայ կամուրջով մը քաղաքին կը
զոդուի և որ կը կոչուի (Ճիղիրէ) : Ա-
նապատային խիստ քամին սկսուծ էր
փշել և աեղատարափ անձրեւ օրեր շա-
ռունակ կը մաղուէր մերկ ու անպաշտ-
պան գաղթականներուն գլխուն . անոնց
քաղաք մուտքը խոտիւ արդիլուած էր :
Առլինիեկ և Ճիղիրէ խռնուած հազա-

բաւոր աքսորեալ հայեր կը հեծէին սեւ
խուարի տամի . և ալդ խոր լուսթեան
մէջ երրեմն կը լուսէր Ե իրատի համրու-
խաղաղ հոգանուտին ձորիւնը : Սիւ ժան-
տարմաներէ հալածական հայուհին է .
որ կը գրկէ ամօյն յօրձանուուը , հո՞ն
պահելու համար իր հայու պատիւը :

Ուեխդէ նողասո չիար . չափաղանց
սղութիւնն կը տիրէր և դաշտերն ալ
մերկացեր էին բռառականութենէ :

Սիսած էին ուտել ամէն տեսակ կեն-
գանական գիտեներ . զատային միջաւ-
ներ և սողուններ . որիւն և զանազան
բռառական չոր նիւթեր : Տաք օրերուն
մնունգի զլխաւոր նիւթը կը կազմէր
անապատի սեւ մարտիսր որ թիթեղի մը
վրայ խառելով կուտէին : Բնակութեան
համար կային քանի մը գետն ափոր հիւ-
ղակներ մօտ 10 մէթր երկայնութեամբ
և առ առաւելին երեք մէթր լայնու-
թեամբ : Օւարան 30)—350 մեռեալներ
կը գանաւէին , որոնք չուուը կը նետուէ-
ին կամ բնական փառերու մէջ լիցնեւ-
լով վրան հողով կը ծածկէին : կային
մայրէր՝ որոնք իրենց մեռած զաւակը
օրեր գրկած կապատէին մահուան . կամ

կ'երթային, կը պառկէին մեռեալներու
փոսինմէջ Շծկան մանու կներ մնուած մօր
ծծերուն վրայ կը տարուէին հասարա-
կաց գերեզմանը։ Մահը բախտաւոր-
ներու համար էր։

Ալի Սուատ պէյ Հալէպ երթալու
առթիւ Սանլիսայի մէջ տեսած էր մաս
մը լնարեալ հայութիւն և խոստացած
էր անսնցմէ մօտ քսան ընտօնիք տե-
ղաւորել Տէր-Զօրի մէջ; որսդէս մասնա-
գէտ արհեստաւորներ։

Ալիսթանցի՞ Տքթ, Յավհամնէս էփ։
Մակարեան օգտուելով ոյս ասիթէն,
մասնուոր արտօնագրով մը քսան լն-
տանիքներու հետ ինքն ալ Տէր-Զօր
կ'ուզար։ Ալի Սուատ պէյ մասնաւոր
համակրանք մը ցոյց կուտար այդ բա-
նիմաց և ազգասէր հայուն հանգէպ։
Տքթ։ Յավհամնէս Մակարեան նշանակ-
ուեցաւ գոզթականաց առաջնապահա-
կան լնդհանուր քննիչ բժիշկ։ միեւնոյն
ատեն Ալի Սուատ պէյ գազթականաց
հացի նպաստ մըն ալ յաջողցուցած ըլ-
լալով։ Սալիհինէ բնակող կիներու մա-
տոկարարութիւնն ալ կը յանձնուէր յիշ-
եալ տօքթօրին։ Յարգելի տօքթօրը ան-

միջական բարօրութիւն մը յառաջա-
ցոցած էր լնդհանուր գաղթականու-
թեան մէջ . մասնաւոր հոգածութիւն
տածելով մանաւանդ Հայոստանցի առ-
բազիր կիներուն նկատ ուր ևնոնց
ցուերուն կուտակուած ճնշումը կզկ ը
իր սրտին վրայ երբեմն ջղային նոպա-
մը կունենար , ժամանակ մը խելտգտ
րածի վիճակ ստացու , և հոգիւ թէ
երկու ամիսներ ցաւոկից խնամող մը
եղած էր Սալլիհիեէի գժբախտ կիներուն ,
ջղային խիստ նոպաներու մէջ մնաւ .
առանց իսկ գտպազակիր մը ունենալու :

Ալի Սուատ պէյ Տէր-Զօր կրկին
վերագարձին . գաղթականութեան կու-
տակումը և տիրող յառահատ կացու-
թիւնը մասնաւոր ուշադրութեամբ կը
գիտէր :

Գաղթականներուն քաղաք մուտքը
ստիճանն մը արտօնուեցաւ :

Քաղաքին մէջ հաստատուելու հա-
մար արտօնուածներուն ընտանիքի ան-
գամներուն անունները արձանագրին
ոկան տեղային մարդահամարի մոյր
առաջարին մէջ և անոնց արուեցաւ ան-
ձագիր (նուֆուս քեաղըտը) : Ի հարկ է

այս ստեղծուած առիթ մըն էր կաշու-
ռահոււարութեան . որովհետեւ մեծ գրժ-
ուարութիւններով և մեծաքանակ գրա-
մով կարելի էր ստանալ այդ անցագիրը .
հիւծող , ոչնչացող ժողովուրդը կը մնար
իր նուն վիճակին մէջ :

Գաղթականաց հացի նպաստէն մտս
մը գումար տրամադրուած էր որբանոցի
մը բայց ման : և այդ Ալի Սուատ պէյի
տնձնուկան կարգադրութիւնն էր :

1915 նոյեմբ . 14ին ինձ յանձնուեկ-
ցաւ որբանոցի մը բացումը և անոր լիդ-
հանուր հսկողութիւնն ու մտակարաւ-
րութիւնը . նոյն օրն իսկ արձանագըր-
ուեցան 470 որբեր ամէն սեռի , 2—12
տարեկան և անմիջապէս տեղաւորուե-
ցան քաղաքապետուկան շէնքին մօտիկ
Զէլէպի խանին մէջ . Մերկ ու վտիու
որբուկներ միշտ խանուած էին որբա-
նոցի դռան առաջ և քանի մը օր վերջ
կ'անենացիք 1700 որբեր ամէն տարիքի
և սեռի : Որոշուած նորաստը ուլորովին
անբռւարար էր այդ թիւին . հազիւ օ-
րական սաղէ կամ պուլպուրէ չոփարայ մը
և 200 կրամ հոց կը տրուէրիւրաքան-
չնւրին . իսկ գիշերային ձածկոյթի հաւ-

մօր ու և է բան շկար. և սակայն այդ
որբուկները ա-ք սովորուծ էին այդ կեան-
քին և երկու տարբեկան երախտներն իսկ
առանց մոտեկական պահունչիստութեան,
թուրքին վախու սրտերնաւն զ գլուխու-
նին ծունկերուն մէջ ծրածրած կը քնա-
նային չոր ու խոնաւ վետնին վրայ ։ Ա-
տաւօտանեկը ծծկան մանուկներ կը սրա-
նուէին որբանոցին գուան առաջ և շատ
անգամներ պարատաւորուած էինք մե-
ած մօր ստինքներուն վրայէն խլել,
բերել հոն ։ այսպէս օրբոտ օրէ կունե-
նայինք նաեւ ծծկան մանուկներ, ո-
րոնցմէ ոմանք կապրէին, և այդ հրաշք
մը կը նկատէի ։ բայց վերջապէս հաս-
կցայ թէ քանի մը չափահաս սոլջիկներ
զիշերները կը ծծունէին զանոնք ։ Ար-
մերուն մէջ դիտելի էր որ ոմանց լի-
զուն հետզհետէ կը հալէր և ոմանք եր-
բէք լիզու չունէին ։ ակռաները կը ու-
նային ածուխի պէս, և անապատին մէջ
գտնուեցան անգամահատեալ որբեր ո-
րոնց մորթն ու աչքերը այրուած նիւ-
թի մը պէս սեւցած էր, և միայն հող
ուտելով ապրած էին ամբողջ քաննօրեր ։
Որբանոցին մէջ օրական քանի մը խե-

գազաբողներ կուննայինք և աւելի քան
25 մետրավոր : Այս պարագաները օրը
օրին կը տեղեկացրէի . Ալի Սուտտ պէլին .
քանի մը տնգամներ այցելեց որբանոցը
և հետզհետէ նորանոր կարգագրութիւնը
ներ ևս սկսաւ լնել : Առաղջապահական
քննիչ տնօրէն նշունակուեցաւ Տ . Յա-
կոր Յակովիան . և մեր միանակի Դի-
մումներուն վրայ արտօնուեցաւ բախ-
աթներ գնել սենետկներուն (յատակը
ծածկերու համար . ձեռնարկուեցաւ բա-
գեստաւորել զանոնք . և տմբա մը : Վերջ
1916 Փետրվարին կուննայինք որբեր
մասամբ դգեստաւրաւած . և ահղացին
յաղնիքներէն մին տրամադրուած էր
մեր ոքքերուն . սկսած էր մահերուն
թիւր նուազիլ :

Ալի Սուտտ պէյ կը գործէր ի նպաստ
զաղթականութեան բայց միշտ զգոյց .
և արդէն զինքը լրահսող . աչքեր
պակաս չէին : Ալի Սուտտ պէյի կետնա-
քը նօթագրուած էր : 1916 Փետր . 28ին
թուրք պաշտօնեաներու կողմէ պատ-
րաստուած տեղեկագիր մը կը դրկուէր
ներքին գործոց նախարարութեան . որուն
մէջ խօսելով ալի Սուտտ պէյի հայու-

պաշտպան գործունէութեան մասին ,
ցոյց կը տրուէր անդւոյն վրայ գտնը-
ռող գողթականութեանքար ոք վիճակը ,
մասնաւորաբար կը խօսուէր որբանոցի
մասին . և ուշադրութիւն կը հրաւիրուէր
գոյանալիք անդային արար և հայ հո-
մաձայնութեան մը մասին :

Ալի-Սուատ պէյ հրաւիրուեցաւ Հա-
էպ բայց իր հիւանդութիւնը առարկե-
լով մերժեց երթալ : Մարտ ամսոյն մէջ
Պոլսէն Տէր-Զօր եկան երեք իթթիւա-
տական գործիչներ կեղծ անուններով .
որոնք ծանօթ էին ժողովուրդին (Ռւզուն
չիզմէլիներ) ակնարկութեամբ : Այդ
գործիշները առաջին առթիւ ոյցելեցին
որբանոցը . և արդէն Լեռն էֆէնտի
Շաշեանի կողմէ զգուշութիւնս հրա-
ւիրուած բլլարով իրենց բոլոր հարցում-
ներուն պատասխանեցի : Հզիւատիմ : Ա-
նոնք շուտով մէկնեցան քաղաքէն : Ալի-
Սուատ պէյ կանչուեցաւ Պոլսէն . պա-
տասխանեց և չգնաց : Բայց Ալի-Սուատ
պէյ գիւտէր թէ ա' չպիտի կրնար մընալ
իր պ աշտօնին վրայ . խորհած էր և մի-
ջոցներ ձեռք առած , օր առաջ աղա-
տիլու համար Լեռն էֆէնտի Շաշեանը ,

Պաղտատի աքսորեալները և այլ քանի
մը աչքառու Հայեր : Մարտ ամսոյն
վերջերը Ալի-Սոււատ պէյ կատանար նոր
հրաման , որով Պաղտատի (Վաղի Մո-
ավինի) անուանուած էր , և պարտ էր
անմիջապէս մեկնիլ իր նոր պաշտօնա-
տեղին . Ալի-Սոււատ պէյ յաջսպաւցած
էր Պաղտատցի աքսորականներուն Պաղ-
տատ վերադարձ և զանոնք դրկելէ
անմիջապէս ետքը Ապրիլի մէջ գետի
վրայով ինքն ալ կը մեկնէր Պաղտատ
գաղտնի զգուշութեան հրաւիրելով
գաղթականութիւնը :

* * *

1916ի Մայիսին ա'լ զաղքած էր գաղ-
թականութիւնը :

1915 Յունիս—1916 Մայիս Տէր-Զօր
բերուած գաղթականութեան ընդհա-
նուր թիւն էր 180 հազար , բայ տեղա-
կան արձանագրութեանց : Այս թիւը
ցոյց կուտար հետեւեալ մօտաքոր վի-
ճոկագրութիւնը

Ա. — 10 տո հարիւր այր

30 » » կին

60 » » անչափահառ

Բ . — Երզբուածի կուսակալութենէն	1000
Պիթլիսի	»
Սվագի	»
Խարբերթի	»
Տիարպէքիրի	»
	—
(միայն չին ու աղջիկներ)	30000
Հալէպի կուսակալութենէն	60000
Ատանայի	»
Գոնիայի	»
Պրուսայի	»
Պօլսոյ շրջանակէն	20000
	—
Ընդհանուր գումար	180000
Տէր-Զօր բերուած գաղթականութիւնը տեղաւորուած էր հետեւեալ կերպով :	
Սահպատ (գիւղ)	45 հազար
Տէր-Զօր և գիւղերը	80 »
Մէատին [Գաղպա]	33 »
Ապու Քէմալ [Գաղպա]	35 »
Անէ	12 »
Մուսուլ ճամբայ հանուած	5 »
	—
Ընդհանուր թիւ	180,000

• •

Ալի-Առատ ողէյի մեկնումովը ան-
միջական փոխանորդութիւնը կը վարէք
տեղւոյն մուհասէպէճին . որ թէեւ չա-
րութեան ընդունակ չէր և սակայն իր
անկորովամտութիւնէն կ'օգտուէին ու-
թիշներ . այս առթիւ տեղւոյն քաղա-
քապեաը Հասան էֆ . ոկսած էր վեր-
ջին շահատակութիւններու : Բացար-
ձակապէս արգիլած էր գիւղերէն սեիցէ
արմատիք բերել քաղաք . նա մանաւանդ
ծախել գաղթականներուն : Ռւտեուար
չափազանց սղած էր քանի մը օրուան
մէջ . մէկ օխու ալիւրը կ'արժէր քամե
պրուշ . իսկ մէկ օխու ցարենի թեփը 12
դրուշ կարժէր , և ամէն ինչ նոյն հո-
մեմատութիւնը ստոցած էր . ինք գլխա-
ւոր գերակատարներէն մին , դիմեր
գաղթականութեան մօտիկ ապագան և
հուզէր անգամ մին ալ ծծել վիրջին ար-
ինը հայ երակներէն : Այդ սլարագու-
ներու սակ ստիպուած էի մատակարա-
րել 2 հոգարք մօա որբեր . հայ չկար քառ
պարքին մէջ . քանի մը անգամնէր իրեն
գիմեցի սրբոնոցի վիճակը սկարզելու
համար . հայոյանքներով դուրս վտա-
րեց զ'ս . բայց սլարտու որ էի վերջին
ձորը խորհիլ . միջնորդի մը ձեռօք յա-
ջողեցոյ կաշառել զինքը , և ստացայ

արտօնութիր մը , զիւղերը երթալով որպահոցին համար արմտիք բերելու :

1916 Յունիս 18ին Մարտի ըստուած գիւղն էի . զիշերավ սատիկան մը նոր կուսակալի մը Ռէս-իւլ-այնի ճամբարվ քաղաք ժամանումը իմացուց մեզ , կը պատմէր թէ նոր կուսակալը շատ երիտասարդ է . և թէ Ռէս-իւլ-Այնէն Խապուր գացած է , և հոն այցելած է Սիվար , Շէտտատիյէ և Հասրբճառ չէլէնարնակ զիւղերը . կըսէր թէ ինքն առ չէշէն կը կարծուի : Յաջորդ որը քաղաք վերադարձայ . նոյն զիշերն իսկ Քէվքէսկ աքսորած էր Պ. Պ. Սեղրակ Գաստագեան , Յարութիւն Սաթճեան և կարապետ անուն երեք Զէյթունցիները , որոնք գաղթականական ցանկերու պատրաստութեամբ կ'զբաղէին Քաղաքը ընդհանուր երկիւղի մէջ էր : Էվէրէկի նշանաւոր հայուկէր գայմագամը Զէքի պէյն էր , որ գայմագամութենէ անմիջապէս Տէր-Զօրի (միւսթագիլ միւթէսարըֆ) անուանուած էր : Մէծ ոճրագործութիւններ կը պատմէին իր մասին , մասնաւորաբար Էվէրէկցի գաղթականներ : Զէքի պէյ համբիւրող չէր , կուղէր իր

ծրագիրը անմիջապէս դործադրութեանել . բայց զիտէր հայկական վրէժինդրութիւնը . կ'զգուշանար , կը վախնար . բայց ա՛լ կատղած էր հայու արախնութեան իրեն ներկայացող ամէն հայու կուտար հետեւեալ նոյն հարցումները . «Հնչակեա՞ն ես թէ Դաշնակցական . ո՞ր ռան հայեր կան Թուրքիոյ մէջ . ե՛ս ալ ոգոմիթաճի եմ . մօտէն կը ձանչնամ «Զօհրապը և Վարդգեսը . շատ բաներ շխօսած ենք անոնց հետ . մի՛ վախնանք ինձմէ . ես ճշմարիս բարեկամ եմ «Ճեզի :

— Յանիս ՅՈՒ իրիկունը անակնկալորէն Շետատիէ աքուստիկան նաեւ մէքըթէոր իտատիի մէջ ուսուցիչ Այնթապցի Պ. Պ. Յարութիւն Ուկերիչեան և Խորով Շիրիքճեան . երկու գողթական ուշիմ երիտասարդներ , որոնք Ալլ. Սուտ պէյի համակրանքը վայելած էին : Յայց մհծապէս կը վախնար ու իր ծրագիրը հասկնալի գտանայ զավթականութեան . առ այդ առաջին աքսորեալներու համար կըսէր թէ գաղթականներու իրաւունքը շարթած են . իսկ Պ. Պ. Յարութիւն և Խոսրով թղթակցոս և Անդղիական քանակի հետ :

Յոյց կուզէր տուլ թէ ինք չտփագոնց
կ'զբաղի գաղթականներու բարօրութեան
խնդիրով . և առաջին յայտարարու-
թիւնը կընէր ալսպէս .

«Տեղական պաշտօնեանները սնիրու-
ած , և չարաչոր վարուած են հայդաղ-
ռթականներու հետ , անօնք բլլան քրիս-
տոնեաց թէ միւսլիւմտն պիտի պատ-
ժուին խստիւ : Բարեխնամ կառավա-
րութիւնը մեծաքանակ նպաստ որոշած
է հայ գաղթականներու համար . բայր
գքազաքին մէջ բնակող հայ կարօսեալ-
ները մինչեւ երեք օր ձիգիրէ (քաղա-
քէն գուրու Եփրատի արեւմտեան ե-
զգեգքը) անցնին : Անոնց նպաստ և բնա-
կութեան տեղիր պիտի տրուին : Աւշա-
ցաղները կը զրկուին իրենց իրաւուն-
քէն :

Հայ գաղթականները լու գիտէին
թէ ինչ է ձիգիրէ . ո՞չ ո՞ք պատասխա-
նեց այս հրաւերին : Կատղած էր Զէքի
պէյ . ութը օր վերջ ելիկրորդ յոյշտա-
բարութիւնը կընէր ալսպէս .

«Քաղաքին որոշեալ երկու թագիրուն
և մէջ բնակող բոլոր Հայերը պարաին
և մինչեւ երեք օր ձիգիրէ անցնիլ . այդ

և թաղերուն տուները պիտի գրաւուին
և զինու որական իշխանոււթեան կողմէ :

— Հրաման արուած էր ստոիկանութեան բռնի ոյժով զանոնք տանիլ Ճիզիրէ :

Տեսարանը ողբալի էր . բայց ոյդ
թաղերու հայերը յաջողած էին ներկոյացող ստոիկաններուն իրենց գրայի զգեստէն կտոր մը կամ կօշիկները տալով բախչ'լ սիս թաղերու մէջ . և այս միջացով ալ շատ քիչեր մշտին տարւած էին Ճիզիրէ :

Զէքի պէյ պահ մը կը կասկածէր իր կտրոգութեան վրայ . կը զայրածնար . բայց կը զնուէր միշտ իր ծրագիրը :

Երրորդ յայտուրաբութիւնը կընէր հետեւեալ կերպով :

«Թաղաքին մէջ հաստատուած բոլոր
հայ գառթականները մինչեւ 8 օր (առ
էսանց բացուառ թեան) պարտին քա-
ղաքէն դուրս Ճիզիրէ ելնել . մօտակայ
ոգիւղերու մէջ պիտի հաստատուին ա-
նոնք . բնակութեան տեղիր , հոգ և մեր-
մնցու պիտի տրուին անոնց : Անսաս-
տողները ծանրապէս պիտի պատժուին :

Այդ ութը օրերը լրացան և գաղթա-
կանները քաղաքին մէջ կը մնային :

Զերի պէտ վիժած կը տեսնէր իր բուլը ծրագիրները . քովի հայ աղջիկը կը պատմէր թէ միայնութեան մէջ ինչպէս բռունցքի հարուածներ կուտար գլխուն . և գիշերով շոտ անգամներ առբձանուկը ձեռք կասնէր : Բայց վճռած էր . . . : Յատկունշտկուն հապճէպ մը ցոյց կուտար . միշտ կը սրբազրէր իր ջարդի ծըրագիրը , նոր հրէշային յղացումներ մտցնելով հոն :

1916 Յուլիս 24ին կէսօրէ վերջ միւնայն ժամաւն ձերբակալունցան , Պ. Պ. Պօլսեցի Լեռն Շոշեան , Այնթապցի Կառուձ էֆ . , Լեռն Սահակեան , Քիլիսցի Թորոս էֆ . նոյնպէս քանի մը քահանաներ և ուրիշներ , թիւով 31 մարդ :

Նոյն օրը արեւամուտէն վերջ մունետիկ մը կը կանչէր հետեւեալլը .

«Քաղաքին մէջ տեղաւորուած բոլոր հայերը , առանց սացառութեան . քսանոչարու ժամուան մէջ պարտին անպայման քաղաքէն դուրս ձիղիրէ ելնել . 24 ժամ վերջ քաղաքին մէջ տեսնւող ու է հայ , սատիկանութեան կողմէ պիտի պնդակահարուի : Իր տանը մէջ հայ պահող ու է աշար 50 սակի տուգանք պիտի վճարէ» :

Նոյն գիշերն խսկ լնտառնիքի անդամներ իրարու ձեռքէ բոնած, շարան, շտրան կանցնէին նուռակեաց մեծ կամուրջը (Ճիղիրէ), հոն բաժնելու համար արդէն խոնուած հայ բնակչութեան կանչաւաս ճակատագիրը։ Քաղոքը պարպուած էր հայերէ։

Նոյն այդ օրը Ստավու, Ապու - Քէմալ, Մէտին և Անէ հեռագրուած էր հետեւեալը։

« Զեր շրջանին մէջ ձրուած բոլոր գաղթականները, տոանց մէկի բացառութեան անմիջապէս ճամբար հանեցէք գէպի Տէր-Զօր, ըսէք թէ Քէու - Իւլոյնէն երկաթուղար և իրենց տեղերը պիտի զրկուին։

Ժողովուրդը ու Շախութեան ազագակներով անմիջապէս և անհամբեր ճամբար ելած էր գէպի Տէր-Զօր։

Այդ օրը Շէտատիյէէն և Հասրբանէն Տէր-Զօր եկուծ էին երեք հատ երկայնահասակ չէչէն մեծաւորներ Հետարքքրուկան էր անոնց երեւումը Տէր-Զօրի մէջ կը մընային կուսակալին ուունը և այդ գիշեր մինչև լոյս տեսակցութիւն մը ունեցած էին կուսակալին հետ։

Երկու օր վերջը , Հոլէպէն Տէր - Զօր
եկած էր ծավային զինւորական գայմա-
գոմմը . տարեց և դիրուկ : Անմիջապէս
ձեռնարկեց տեղային մէնզիլի մը կազ-
մութեան : Սկսաւ դրել մեծ թիւով .
արհեստաւոր երիտասարդ հայեր
միայն այդ արհեստաւորներուն կար-
տօնուեր իրենց ընտանիքովը կրկին
անցնիլ Տէր - Զօր . բայց անսնց բնակու-
թեան համար որոշեալ տեղ կը թոյլատր-
ուէր : Նոյն զինւորականը սկսու կազ-
մել նաև (ամէլէ թագուրի մը) , կրկին
գուտ հայ երիտասարդներ միայն արձ-
անագրելով . այդ թագուրին արձանագր-
ւողներն ալ իրենց ընտանեկան պարա-
գաներով փոխադրուեցան կրկին քա-
զաք . բայց գանձնք քաղաքէն դուրս ,
քասորդ ժամ հետու Եփրատի արեմա-
եան եղերքին վրայ շրջանակի մը մէջ
առին :

Զաքի պէյ կը հակառակէր զինւորա-
կան այս կորդազրութեան և ի ցոյց
մեծ վէճէր . կունենային : Երկուքն ալ
գաղթականներու պաշտպանի զերին
մէջ էին :

Այսպէս ընդհանուր գաղթականու-
թիւնը երկուքի բաժնուած էր : Եփրա-

արեւելեան եղերքը կը մընային զւտ
սրբեր և այլիներ : իսկ արեւմտեան եղ-
քին վրայ , մընացեալ վերջին երիտա-
սարդները՝ իրենց ընտանեկան պարա-
գայներով :

ԶԵՔԻ պէյ կը յուստոքը արեւելեան
գաղթականները անոնց փայլուն խօս-
տաւմներ ընելով :

Զինուրական գայմագամը կը յուստո-
դրէր արեւմտեան գաղթականները , խօս-
տանալով անոնց , քանի մը օրէն ճամբայ
հանել գէպի Հալէպ :

Եփրատի արեւելեան եղերքէն . 5—7
հոգանոց կարտւաններ օր ըստ օրէ ըս-
կրսած էին տարուիլ : Առաջին կայսնն
էր , քաղաքէն մէկ ժամ հեռու , Մարտի
գիւղը : Հօն , գաղթականներու որոշեալ
շրջանակէն մէկ քիլոմէթր հեռու տեղի
բարձր գիրքի մը վրայ բացուած էին
հարիւրէ աւելի վրաններ , որոնց մէջ
կային մօտ 300 երիտասարդ և զինեալ
չէչններ : «Անապատի արարները գայ-
րինիներ են , եկած ենք գաղթականնե-
րու հակողութեան համար» . կը էին ա-
նոնք :

Երկրորդ կայանն էր Արևոր : Երբ

Մարտին կարաւան մը կը մեկնէր Սի-
վար, նոր կարաւան մը ճամբայ կը հան-
ուէր գէպի Մարտի : Այսպէս երբ արե-
ւելեան եզրի գաղթականները հետզհե-
տէ կը մեկնէին Մարտի, և անելից Սի-
վար : Իրիկուն մը ծովային զինորա-
կան գայմագամէն հրաման տրուեցաւ
արեւմտեան զինուոր գաղթականներուն
որ— «Անոնք որ ընտանիքի անդամներ
չունին, թող զատուին և առանձին ֆըր-
գա կազմեն, անմիջապէս մեկնելու հա-
մար գէպի Հալէպ, Խոկ անոնք որ ըն-
տանեկան պարագաներ ունին, կրկին
թող պատրաստուին» . Սալիշիէի տունե-
րը պիտի փոխադրուին : Հստանք գոր-
ծադրելի էր նոյն դիշերը : Երեսասարդ-
ները անմիջապէս զատուելով, հրաժեշտ
առին գէպի Հալէպ, մնացեալիները կէս
գիշերին փոլիսներէ և ժանտարամաներէ
շրջապատճած ճամբայ ելոն գէպի Սա-
լինիէ : Այդ երկու բաժնուած խումբերը
զիրար զտան Եփրատի արեւելեան եկ-
րին վրայ (Ճիզիրէ) : Եւ անմիջապէս
առարուեցան Մարտի, որպէս վերջին
կարավան կառաւարական բանտին մէջ
գոյնու զնե ւն թիւր 70% աւելի էր :

Յաջորդ զիշերը անսնք ալ տալուեցան
Մարտիթ :

Քանի մը օր վերջը սրբանոցի մէջ
գտնուող 2000է աւելի որբերն ալ երկու
մասերու բաժնուած կառաջնորդուէին
սպանդ :

* * *

Սիվար կը գտնուի Խապուր գետին
արեւմտեան եզերքին վրայ . մհծ մա-
սով չէչնարնակ : Գետը կ'երկարի դէսի
հարաւ , և Պուսէրու գիւղին մօտ , կը
թափի Եփրտակի մէջ : Սիվարի միւտիրն
էր Սիւլէլան պէյ (Զէչէն) : Հոս կը կա-
տարուէր վերջին մերկացումը ընդհա-
նուր գաղթականութեան . Սիւլէլան
այդ գործին միակ ընտրուած մարդն էր:
Երխտասարդ հայուհիներ , որոնց փոսո-
ցած աչքերը միայն կը ժամնէին հայու-
հիի բնական գեղեցկութիւնը , հոս ա՛լ
բռանցքի հարուածով մը կը խուեին
հօր ու մօր ուկրացած գրկերէն , կը
տաբուէին ծով անտպատի մէջ , վայրե-
նիներու տափանքին գերի : Հո՞ս , հայ
երեխաներ անտպատին մէջ ցրուած
տակուին թարմ դանկերը կուրծքեր-

նուն դրկած, լացող մայրիկին կը բերէին յուսահատ ճիշտվ մը. մայրին կ հայրիկիս գտնեն է այս . . . :

Կորաւանը կը քշուեր սպանդանոց տարուազ ոչխարիներու երամակի պէս. Սիվարէն դէսի հիւսիս, իյապուրի եղերքով Շէտտատիլէ: Հո՛ս էր կեղրոնական սպանդը: Շուրջը, հեռաւոր բըլուրներու վրայ. թանձրացեալ կը մնար եռագոյն ծուխը կեանքեր լիզող բոցերուն: Հո՛ս, ամապատային գաղջ հովը կը բերէր կուտակուած գիտկներու խելտպարող գարշ հոտը:

Հո՛ս, ա՛լ գետը կարմիր կը հասի. իբարու կոտուած դիտակներ ալիքներու հետ կը գլուրին: Հազարներ են անմաք. փափկասուն ազգի մը կիսնքը երազող սերաւնդն է օն:

Գիւղին միւտիւրը Մէմմէթ պէյ (չէշն) աւելի քան 500 զինեալ չէշներով կը դիմաւորէ կարաւանը: Դրամ կուզէ. — մերկ են եկողները: Աղջիկ կուզէ — Սիւլէյման պէյ մազած է կուրաւանը: Կը զայրանայ. պեխերը կը ցցուին. կը հրամայէ, և կը զատն իրակածելիներէն խումբ մը. կը ձեղքեն

անոնց սրտվայնը , դուրս կը քաշեն ա-
ղիքները , կը պարպեն ստամոքոը . և
չեն գտներ սպասուած դրամը , զոր կուլ-
տրուած կը կարծէին : Մէհմէտ պէյջին
աչքերը դուրս կը ցցուին . կը պոսայ ,
տարէք , Զինեալ չէշէնները կը
պաշտրեն կարուանը . կը տանին հեռու-
ամայութեան մէջ շրջոգծող հորիզոնի
տակ : մարդկային ոտքը չէ կոխած հօն :
Կանգ կտանէ կարուանը . 40 — 50
ական կը կտպեն իրարու . կը գիզեն
կեդրոնի մը վրայ . խարոյկը կը բոցա-
վառի և եռագոյն սիւն մը խուլ որոտու-
մով կը բարձրանայ գէպի կտպոյտ կա-
մարը : Հեռուն անապոտի մէջ թափու-
ստկան կանայք կը գիտեն այդ սիւնը .
և կը խաչակնքեն անապոտի մէջ

Ուրիշ մտս մը կը տանին ձորի մէջ
կանգամահատեն , կը խողխողեն , և բէ՛
րերու հարուածներով կը չախչախեն
դաները : Մահացեալ մօր կուրծքին
ոկզմուած մանկիկը գիշերուն ա տղու-
լոյսին դուրս կուգայ անապատի տ-
ժայութեան մէջ . ծունկ կը դնէ այդ
հողին վրայ . կը գրիէ ջախջախուած
մօրը գոնկը . երկինք կը նայի և լուս ,

ՀԵՄՆԵՐՈւն վրայ «ՀԱՅԻ ՄԵՐ» կը թութավէ :

Անջրդի անապատին մէջ շտու մը սպատմական հորեւ կան, ծերերն ու հիւանդները կը նետէին այդ հորերոն մէջ

Գետը արիւն կը հոսի, ջուրը հարամ է գիւղացին չի խմեր :

Երբեմն կարաւաններ կը քշուէին ուելի վեր, դէպի հիւսիւս՝ մինչեւ Հաւարձա(*) . (չէչէնաբնակ): Գիւղին միւտիւրը իստ պէյ աւելի անձնասէր էր քան թէ փառասէր. կուզէր օգտագործել առիթը ի նովաստ իր քստկին : Կարաւանը կուզար մերկ ու ուկրացած, իստ պէյ հնարամառնթիւնը ! ունեցած էր ծախել վոքրերն ու կիները շրջակայ արար և քիւրտերուն :

Այսպէս անապատին մէջ սկսած էր նոր առեւտուր մը, հայ կին մը կը ծախսւէր շալտկ մը կենդանական ազբի [ձէլէ] զոր առելտկան միակ վառելանիւթն

[*] Միջագէտքի պատմական մնձքալուներէն թէվքէպի աւելակներուն մօտ, ուր կը բարձրանայ տուտղադիտական ամենամեծ հողաբլուրը :

է : Իսկ հայ տղեկ մը նա մանուանդ
աղջնակ մը մինչեւ ոչխարի մը արժէք
ո նէր :

1916 Օգոստոսին մինչեւ հոկտեմբերի
վերջին Սիվար—Շետառտիէ—Հա-
որբածա ջորդուած հայոթեան ընդհա-
նուր թիւր Ա10 հազար է : Այսպէս՝

60 հազար տեղաւորման շրջաններուն
մէջ մեսած :

140 » ուղղոկի ջարդուած :

1 » տղատուածներ :

9 » տակաւին անապատի մէջ
մնացողներ :

18) ընդհանուր թիւ :

— 2'60 որբեր վերջին անգամ ճամ-
բայ հանուած էին Մարաթէն գէպի սի-
վար : Տասը օրեր ցրուած դիտեներու
վրայէն Մարաթ ընելէ վերջ, կը համեէին
Սիվար : Մերկ ու կմախքացուծ տիսելծ
մանուկներ, կը քոլէին երկու լերկ ու
վտիտ ոսկորներու վրայ : Գիւղ շրերին
զանոնք քիչ հեռաւն ձօրի մը մէջ, նախ
փայտերով կը կոտրահն անոնց ոտքերը
և ապա դիզուած վիրջին ողջակէղներու
մեծ խարոյիին առաջ, կ'երկրպագեն
Ազահին :

Ալ զաղբած էր կարաւանը Տէր-Զօ-
րէն հասլըթ : Հաղիւ մաղէմներ մխայն
կը առղային , զիսկներու վրայէն , լզու-
ըստելով չորցած արխւնը : Եւ երբեմն
իրիկնամուտին կիսումներկ վայրենիներ
շտապ կանցնին , արխւնոս շապիկի կտոր
մը բռնած :

